


## ԱԽԹՐԱՆՑ ԱՐՈՒՆ



Սա լայնարձակ՝ դաշտին մէջ, ուր ամէն տարի ծիւնհալքին եօթը խումբ կարմիր ծաղիկներու ծով մը կը ծփծփայ, ու ալրիւր մը՝ վճիտ ջուրերով կուգայ զգուել թաւիշ քղանցքները անոնց, աւանդութիւնը կ'ըսէ թէ մեռած են եօթը եղբայրներ . . . :

Գիւղի մը մէջ, — որ չկայ հիմա եւ իր անունին հետ դարերու ոլորտներու մէջ կորսուած կը մնայ — կ'ապրէին եօթն եղբոյրներ՝ իրենց քրոջ՝ Սօնային հետ :

Որսորդ էին անոնք. առտուան դէմ՝ եօթը եղբայրներ եօթը լեռներ կ'երթային, իրիկումն՝ վերադարձին, իրենց հետ կը բերէին եօթը լեռներու եօթնագոյն ծաղիկներ, ու քոյրը կուրծքին վրայ կը շարէր զանոնք, պարիկ մը կ'ըլլար գեղանի :

Կ'ըսին, ամէն առտու, մութնուլուսուն, Սօնան իր եղբայրներուն կ'ընկերանար մինչեւ գիւղին ծայրը, կը նայէր անոնց ետեւէն եւ երբ անորոշ հեռաւորութիւններու մէջ կը կորսուէին իր եղբայրները, ան կը բռնէր գիւղին ժպտուն ճամբան :

Հազիւ գիւղը կ'ողողուէր շղողվն արեւին, Սօնան կ'երթար հանդչիւ իրենց պարտէզի վարդենիին տակ նազանիստ, ու հոն՝ աչքը յառած գլուխ առուակին եղերքն ի վար ծփծփուն ծաղիկներուն, հըպարտօրէն կը մըմնջէր .

— Իմս են չքնաղ ծաղիկները աշխարհին, իմս են ծաղիկները եօթնագոյն, մեր եօթներակ լեռներուն :

Առտու մը, Սօնան եկեր, կծկտեր էր վարդենիին ստուերին տակ, կը խաղար ծաղիկներուն հետ, ցողով ծիծղուն . . . : Յանկարծ վիրաւոր եղնիկ մը անցաւ պարտէզի քովէն, որսորդներէն հալածուած :

Եղնիկը մօտեցաւ պարտէզին, ու ցանկն ի վար գլուխը կախած՝ դիտեց, դիտեց գեղանի աղջիկը, որ կարծես լոյս մըն էր արեւէն փրցուած : Սօնան կը խաղար ծաղիկներուն հետ :

Զուրը կը հոսէր զուարթ ալիքներով :

Թռչուն մը կ'երգէր խնձորենիին կատարէն :

Եղնիկը ապշահար նայեցաւ. որքա՞ն գեղեցիկ էր Սօնան, որքա՞ն խանդու : Ո՞վ էր այս մոլար ոգին, պարտէզին մէջ՝ վարդենիին տակ նստած : Միթէ՞ պարիկն էր լեռներու բարձր կատարին, կամ հարսը յաղթ անտառներուն . իրեն պէս հալածակա՞ն մըն էր, որ եկեր, սահմոկեր էր գիւղէն դուրս՝ սա աննշան պարտէզին մէջ :

Բարի կենդանին չասկցաւ ատիկա, անծանօթ խորհուրդ մը եղաւ իրեն համար, ու եղջիւրները ցցած՝ փախաւ, անիծելով քոյրը եօթն եղբայրներուն . . . :

Փախաւ եղնիկը, արիւնի հետքն իր ետեւէն . . . :

Սարսուացին հարսնի ծաղիկները պարտէզին, լացաւ բարակ առուն, թուփերու մէջ երերուն . . . :

Հաղիւ արեւը մարը մտած, հիւանդացաւ Սօնան, թառամեցան ծաղկիներն ալ իր կուրծքին . . . :

Ու փախաւ եղնիկը՝ արիւնի հետքն իր ետեւէն . . . :

Իրիկունը, վերագարձան եօթն եղբայրները, իրենց բերած եօթնադոյն ծաղիկները փուցին հիւանդին կուրծքին վրայ:

Մաղիկները բո՞ւռ բո՞ւռ: Մաղիկները մտաղ ու ցօղաբո՞յլ:

Աղջկան կուրծքին վրայ փուցին ու լացին:

Սօնային՝ եղնիկի անէծքն էր դպեր . . . :

Գիւլը սպաց: Ու պառաւ կին մը՝

— Եղնիկի անէծք է դպեր, ըսաւ, մայր եղնիկի մը սիրու պէտք է ճղքել, ու տաք — տաք զնել աղջկան կուրծքին վրայ, կ'աղչկնայ . . . :

Եօթն եղբայրները լեռներն ի վեր բարձրացան, մայր եղնիկի մը որսալու համար . . . :

Տղա՛յ, եղնիկին զնդակ մի՛ նետեր, կանաչ — արեւուդ կը նետես.

մի՛ մի՛ թափեր արիւնն արդար, սա լեռներու կողերն ի վար . . . :

Տղա՛յ, զնդակ մի՛ նետեր մայր եղնիկին, ճագեր ունի ան, աչքերով բարի, հայեացքովն անուշ:

Իրիկուան դէմ մայր եղնիկ մը գտան:

Անխոռով կ'արածէր քարանձաւի մը առջեւ, ճագերը չուրջն ի վար կ'ոստոստէին միամիտ զառնուկներու պէս:

Եօթն եղբայրները նետեցին իրենց զնդակները, մայր եղնիկը ինկաւ վիրաւոր . . . : Զագերը փախան ահարեկ:

Փախան ճագերը մայր եղնիկին, դէպի հեռաւոր կատարները լեռներուն, փախան ու անիծեցին եօթն եղբայրները . . . :

Որսորդները առին սիրու մայր եղնիկին ու հեւիհեւ դէպի գիւղը վազեցին:

Վազեցի՛ն, վազեցի՛ն հեւիհեւ, դաշտի մը մէջ — ուրկէ գիւղը կ'երեւի — նստեցան հանդչելու: Շատ էին վազեր:

Սակայն, եղնիկի ճագերուն անէծքը շանթ մը եղաւ ու զանոնք սպաննեց տեղն ու տեղը:

Աւանդութիւնը կ'ըսէ թէ, հոն՝ ուր մեռան եօթն եղբայրները քով քովի, յաջորդ տարուան ճիմհալքին եօթը խումբ կարմիր ծաղկեներու ծով մը ծփծփաց: Խոկ այն առուակը որ կուզայ հեռուներէն, զանոնք ոռոգելու համար, անծանօթ մարդու մը աչքին արցունքն է. բայց այդ՝ դուն մի գիտնար, ու մարդու մի՛ ըսեր . . . :